

ԱՅԼԵՒԱՅԼԻՔ

ԱՄՈՒՆՏԱԸՆ ԿԸ ՊԱՏՄԷ

իր դէպի անճանօմը սաւառնումը եւ սառոյցներու դէմ ունեցած գերմարդկային մարտը



Թոպալտ Ամուստարը

Օրուան հռչակաւոր բեւեռախոյզ Ամուստարնի կատարած հսկայ ճամբորդութիւնը ամբողջ աշխարհի հետաքրքրութիւնը շարժեց ։ Ինչպէս յայտնի է, միջազգային մամուլի միջոցաւ ամենուրեք հաղորդուեցան անոր արձագանգները ։

Բայց անշուշտ ամենէն աւելի շահեկանը, ստուգազոյնն ու վաւերականը՝ բուն իսկ Ամուստարնի անմիջական հաղորդագրութիւնն էր, զոր ամբողջութեամբ տուաւ իտալական նշանաւոր օրաթերթը ֆորթիէրի տեղաւ Սինա (23 Յունիս 1925 թ. 148) ։

Ճշգրտէն տեղեկ ընելու համար մեր ընթերցողները այդ կարեւոր պատմութեան խմբագրութիւնս դիմած էր վերոյիշեալ իտալ. թերթի վարչութեան, ինչորիով արտօնութիւն սոյն հեղինակաւոր նկարագրութեան հայերէն թարգմանութիւնը կատարելու և հրատարակելու ԵՐԶՅՍՎԱԿՅՈՒԹԷՂ, քանի որ ամեն իրաւունք վիրսպանած էին ։ Սակայն պատասխան ստացանք, թէ պիտի չկարենային սուղակի զոհացնել զմեզ,

իրաւասու չըլլալով իրենց ստացած իրաւունքը ուրիշ ո ո է թերթի եւս փոխանցելու ։

Ուստի դիմեցինք Օզլոյ (Նորուեկիա) «Ամուստարնիան Արշաւանք» ընկերութեան, որ անմիջապէս պատասխանեց Յուլիս 7 թուակիր արձեւ նամակով մը, միանգամայն արտօնելով որ կարենանք հայերէն թարգմանել և ՐԱԶՄԱՎԷԳԻ միջոցաւ « Հայ Հասարակութեան առջև ներկայացնել ֆորթիէրի տեղաւ սերայի մէջ ուղղակի Ամուստարնէ հրատարակուած պատմութիւնը » ։

Վստահ ենք որ մեր ընթերցողները մեծ հաճոյքով ու զոհութեամբ պիտի կարգան սոյն կարիւր և հետաքրքրաշարժ տեղեկութիւնները ։

Հ. Ղ. ՏԱՅԵԱՆ

Ուրախ մեկնում — Սառոյցներու լքուցիչ երեւոյթը — Գանալիտական էջը — Բնեւտ հասնելէն հրատարակուած — Ընդերներու համար ունեցած տազապար, Թատեբակի գիւրում մը — Երկր շարժմանու սպասիչ կտի մը — Մահուան հզեմամբ — Յոյս և լքում — Փրկութեան խնդը ։

Մայիս 21 ինձմէ երկար սպասուած օրն էր. հուսկ մինչև անձամթ զաւառներ պիտի թռչէի ։ Երկու սաւառնակներ արդէն կազմ ու պատրաստ էին շուելու, կրնդրիտի (benzina) շնորունարանները լեցուն ։ ամէն հանդերձանք ինձմեղով հաւաքուած ու կապուած ։

Փորձիքներու համաձայն նկարագրութիւն մը պատմութեան հասկացողութիւնը պիտի զիւրացնէ ։ Սաւառնակին 16 մեղր երկայն նաւակազմը անագոյս հինգ բաժանութեան ունի. մէկէն միւսին կ'անցուի փոքրիկ զանակներով ։ Նյաւակազմին առաջակողմեան բաժանումը ուղիորութեան նաւաստինի բուն էր, երկու սաւառնակներու մէջ ալ այդ տեղը եւ և էլլավորթ կը զրաւէինք ։ բաւական լայն է, ուր զետեղուած են զործիքներ և ջարտիսներ, նաւուղիներու յարկարամնին մէջ, քով քովի երկու նստաւ

բաններ կան, լծակներու կրկնակարգ շար-
քով նաուզողութեան համար: Այս բաժան-
ման ետեւը լայնատարած խոտոչ մը կայ,
ուր դիզուած են սպրանքները, և կը զբո-
նուի նաեւ կնդրիտը, ճիշդ սաւառնակին
կեղորոնը: Ղեկին ճով երեք մեղը երկայնու-
թեամբ ուրիշ բաժանում մը կայ, զոր
«սեղան» կը կոչենք, վասն զի ցամաք
եղած ժամանակնիս՝ այդ նպատակին կը
ծառայէր: Յետակողմը կայ նաեւ երկայն
ու նեղ անցք մը, որ սաւառնակի պոչի
յարկարամին կը տանի, ուր պաշարը
զետեղուած էր:

ՁՎԵՐԱԳՆԱՆԱԼՈՒ ՊԱՐԱԳՆՅԻՆ.

Ի ֆինկսպէյ մեկնելու օրն հասնելով,
երբ սաւառնակները բոլորովին պատրաստ
են, մենք ըստ սովորականի ժամը մէկին
կը ճաշենք: Միայն սա տարբերութեամբ
որ, այս անգամ ծխելու ժամանակը քիչ
մը համառօտ է: Արշաւանքին մասնակցող
վեց հոգիներն ալ պայուսակին կը կա-
պեն, որոնք չվերազառնալու պարագային
տուն պիտի զրկուին: Արշաւանքի ընկեր-
ներն և Նիւ Աալէքսընտի բնակիչները սա-
ւառնակներու չորս կողմը կը հաւաքուին:
Ռիսըր-Լարսըն և Տիթրիչարն նշանատու-
թեան նկատմամբ յետին համաձայնութեան
կու գան:

Ժամը չորսը ըստորդին յ. մ. մօրօտ-
ները (շարժիչները) կը սկսին գոռալ տաք-
նալու համար, յետոյ 45 վայրկեան զան-
դազօրէն կը շարժուին:

Սաւառնակներու վրայ կ'ելենք, մինչ
Պիրքենէ և Ռիսըր-Լարսըն իրենց օդե-
րեութեամբանական նախատեսութիւնները կը
փոխանակեն, ու մենք իւրաքանչիւրը անձ-
նական ճանդերմանաց աչք մը կու տայ
և սաւառնակներու շտապին կ'ունկնդրէ:

Կ'որոշուի որ, նախ Ռիսըր-Լարսըն
մեկնի հովին ուզողութեամբ, շիտակ ծովա-
ծոցէն (fjord) դուրս ելլելով, որպէս զի
անոր ծայրը գտնուող ձիւնեղէն դաշտե-
րուն չպատահի: Այս փորձը չյաջողելու
պարագային՝ պէտք էր ետ դառնալ սա-

ուրջի պատուարին եզերքէն, ժամանակ
վաստակելու համար: Տիթրիչարն, անոր
հետեւէն առաջ, հարկ էր փորձին յա-
շող ելքին սպասէր:

ՍԱՒԱՌՆՈՒՄԸ.

Ժամը հինգին յ. մ. Ռիսըր-Լարսըն
երկու մօրօտները կատարեալ շարժման
մէջ կը դնէ, աչք ընկելով կրէնի որ կա-
ցութեան գոհացուցիչ ըլլալուն համար կը
ժպտի:

Վերջէն ձեռք սեղմումի փոխանակու-
թիւններ կ'ըլլան և Ֆէօչ կը յայտարարէ
թէ ամէն ինչ լաւ կ'երթայ. վայրկեանա-
կան վարանումէ մը յետոյ՝ 700 ձիւ գօ-
րութեամբ 25 թիւ սաւառնակը արագա-
թոյն կը սրանայ ծովածոցէն վարս: Նա-
խահաստանուած ծրարող մը համաձայն
սաւառնակը կը շրջի ու սառուցիւն ըզվէն
քերելով ծովածոցէն դուրս կ'ելլէ, բայց
կը տեսնենք որ սառը կը խորտակուի,
ու Ռիսըր-Լարսընի վստահ նայուածքը
կը տեսնէ որ այլևս սառուցեալ մակար-
դակին ծայրն է: Այն ժամանակ բովանդակ
արագութեամբ կը մղէ երկու մօրօտները
հովին դէմ բարձրացնելով սաւառնակը:

Յուզումնալից վայրկեան մ'եղաւ, որով-
հետեւ սաւառնակը կրնար այդ գործողու-
թեան չհամապատասխանել, ընդհակա-
ռակն սքանչելապէս տոկաց:

Այնքան ծանրաբեռնուած ըլլալով հան-
դերձ մինչև որ կրնանք բարձրանալ՝ ա-
րագութիւնը երթալով կ'աճի հակառակ
իւրաքանչիւր գործիքի երեք բունկըտ
(տակառաշափ) ծանրութեան, երբ կը
հասնինք ժամը 120 հագարամիզը արա-
գութեան՝ կը զգանք որ հուսկ ցամաքէն
կ'անջատուինք:

Մեր այս գործառնութեան պահուն՝ Տի-
թրիչարն իր սաւառնակով սառուցիւն վրայ
փորձեր կը կատարէ, տեսնելու համար
մեր կատարածները: Իր գործիքը կը սկսի
սառին մէջ ընկղմիլ, երբ կը տեսնէ որ
25 թիւը գետնէն կը բարձրանայ՝ ինքն ալ
ընթացքը կ'երազէ: Կէս թոյնքով կ'անցնի

ծովածոցը, Ռիսըրը — Լարսըն շրջան մը կ'ընէ թոյլ տալու համար Տիթրոչսքնի որ մեզ հասնի, ու այս կերպով մեր կողմից ինչ կու գայ: Այն ատեն ՉԾ թիւը դէպի հիւսիս կ'ուղղուի: Ծովեզերին երկայնու- թեամբ ու անոր զուգահեռական գծով եօթը սառնարաններ կը տեսնենք, մինչդեռ անդին բաց ծովուն մէջ սառոյցի անագին խութեր կ'երևին:

Նաւարկութեան սկիզբէն մեր առջեւ մշուշի թանձր խաւ մը կը նշմարենք, որ այնքան ուրախալի չէ: Երբ թիչ մ'աւ տառաջ կ'երթանք՝ կը տեսնենք որ այդ խաւը ծովուն վրայ՝ շատ մօտ է:

ԱՆԱԻՌԺ ԻՐՈՂՈՒԹԻՒՆ ԿՐ.

Ռիսըրը—Լարսըն, արագութիւնը կը յաւելու մշուշէն վեր բարձրանալու համար. երկու սաւառակները իրարու կը մօտե- նան՝ ջանալով ըստ կարելոյն բարձրա- նալ առանց շատ բռնադատելու մօրոտնե- րը: Այսպէս 600 մեղր բարձրութեան կը հասնինք, ապա 1000փ:

Տէօչ, Ռիսըրը—Լարսընի կ'իմացնէ թէ ամէն ինչ ի կարգի է ու կը շարունա- կենք ընթացքնիս: Միւս սաւառակն ալ յետ մի քանի երկկուրդի շրջանի, վստահ կը յատաջէ իր թոռչքին մէջ: Մշուշը երկու ասիերէն վեր կ'երկարի մինչեւ հիւսիս, մինչեւ մեր հետազօտութեան վայրը: Մշուշին մէջ ընդհատումներ ալ կան, բայց անբաւական են մեր ընթացքին վրայ ազ- ղեցութիւն ընելու: Արևու դիպուածական նշոյլները վարը նորոգ ձևացած սառոյցի խութեր ցոյց կու տան, բոլորովին անը- ման կը զոյանաիոյ արեւելեան ասիերու հին սառնարաններու: Ջերմութեան աստիճանը զրոյէն տասը աստիճան վար է:

Երկու ժամ նաւարկութենէ յետոյ մը- շուշէն կ'անցնինք ու պայծառ արեգակէն լուսաւորուած գօտի մը մէջ կը մտնենք, ուր աչքերնիս սառոյցի փայլուն ցոլացու- մէն բաւական կը նեղուի: Հաւանորէն լայնութեան 83⁰ աստիճանի վրան ենք, ու աչքով, ամէն ուղղութեամբ, հարիւր

հազարամեղր տարածութիւն կը դիտենք: Արեւային կարկինը կը շտկեմ ու ուղղու- թեան ու կարածութեան վրայ գննութիւն- ներ կը նստարիմ:

Հիւսիս — արեւելեան ցրտասարսուռ քա- միի մը պատճառաւ զործիքին երազութիւնը մեծապէս նուազած է, Ռիսըրը — Լարսըն յամբօրէն կը ցածնայ աւելի մեղմ հով մը գտնելու յոյսով, բարձրութեան միջինը պահելով 500 մեղր, նոյն իսկ երբեմն 300 մեղրի կ'իջնէ, մօրաոին աւրուելու պարա- ւային երկիր իջնելու հնարաւորութիւն մը գտնելու համար: Սիւսիս սառոյցին երե-ւոյթը լքուցիչ է:

Սառոյցի հոծ կոյտերուն մէջ բաւական ընդարձակ միջոց մը չկայ որ անվտանգ էջը մը ապահովէ: Սառնեղէն լեռներու մէջ տափաստաններ չկան, այլ ձիւնի բարձրաբերձ ե կարծր դէզեր. որով գետին իջնելու ամէն հնարաւորութիւն, այս վայր- կենէս, դժուար կը թուի, և մեր ձեռնարկը շատ արկածալից, այնու հանդերձ որ մօ-րոտներու վրայ մեծ յոյս ունինք, կը վախ- նանք միայն աւրուածէ մը՝ որ կրնայ զմեզ երկիր իջնելու բռնադատել:

ԿՆԴԻՐԻՏԻ ԿԵՍՆ ՍՊԱՌՈՒՄ.

Հետագայ ժամերու մեր թոռչքին նկատ- մամբ՝ շատ բան կարելի է բուել և շքսել: Դէպի հիւսիս կ'ուղղուինք, ամէն ոք իր գործին ուշադիր, մինչ սաւառակը նոյն բարձրութեան վրայ կը թռչի, երբեմն անըզ- զաւապէս կը բարձրանայ՝ ցամաք երկրի ո՛չ մէկ հետք նշմարելով:

Ժամը երեկոյեան տասի սառնները կ'ան- դրադառնանք որ չափազանցօրէն դէպի արևմուտք զացած ենք, այս բանը մագ- նիսական փոփոխութիւններէն հասկցուե- ցաւ, որոնք մեկնակէտի միջոցէականին համաձայն՝ շատ աւելի տարբեր պէտք էին ըլլալ: Ուստի մեր ընթացքը դէպի արեւելք կը դարձնենք, առանց էջքի հնարաւորու- թիւն գտնելու:

Սառոյցի սրահակի մը վրայէն կը սա-ւառնինք, բայց շատ նեղ է ուր կարե- նանք իջնել:

Ֆիզոյ, Մայիս քսաներկու քին, ժամը մէկին, կ'իմացնէ որ կնդրիտի պաշարին կէսը սպառած է: Ուստի, կացութիւնը ստուգելու համար պէտք է երկիր իջնել, բան մը՝ որ օդոյ մէջ անկարելի է, մանաւանդ նաւարկութեան մեր յատուկ պայմաններուն մէջ, բեւեռին այնքան մաս:

Երկիր իջնելու նպատաւոր կէտի մը վրայ կը գտնուինք, Ռիւրը—Լարսըն կը հարցնէ թէ իջնենք. ես կը վստիմամ որ մեր երկիր իջնելէն ու այն կէտին հաս-

նելէն առաջ սառնեղէն պատերը սեղմուին: Հարիւր մեզը բարձրութեան կ'իջնենք զննելու համար, և որովհետեւ սառոյցին երևոյթը մեր նպատակին հասնելու կարելութիւն ընծայել կը թուի, տասը մեզը բարձրութեամբ կը սաւառնինք, և Ռիւրը—Լարսըն հովին ուղղութեամբ կ'իջեցնէ զործիքը՝ անզամ մըն ալ այն կէտին վրայէն անցնելու նպատակով:

(Շարունակելի) **ՌՈՍԼՏ ԱՄՈՒՆՏՈՐՆ**
Թրգ. Հ. ՄՐՈՒՅՈՒ ՌՈՒՆՆՈՒՅԵՆ

ՀԱՅ ՆՈՐԱԳՈՅՆ ԿՕՄՊՕԶԻՏՈՐՆԵՐ

(20-րդ դար)



Ա. — Ա.Լ.Ե.ՔՍԱՆԳԻ Ս Պ Ե Ն Ի Դ Ա Ր Ե Ա Ն

I. Կոմպոզիտորը

Քսաներորդ դարի ամենանշանաւոր հայ կոմպոզիտորներից մէկն է Ա. Սպենդիարեանը, որ իր տաղանդի ուժով և երաժշտական լուրջ գիտական պատրաստութեամբ զբաւել է արդէն ամենախիստ էսթէտ քննադատների ուշադրութիւնը:

Քսան և հինգ երկար ու ձիգ տարիներից ի վեր ծառայում է նա երաժշտական ֆրոնտում, միշտ հաւատարիմ մնալով արեւստի սրբազան դրօշին: Այդ ցսան և հինգ երկար տարիների ընթացքում հիւսել է նա երաժշտական թանկագին նւագներ, որոնք այսօր տեղ են բռնում ոչ միայն Մօսկւայի և Պետերբուրգի, այլ և իտրերբային բոլոր երկիրների սիմֆոնիքական համերգներում:

Այդ ստեղծագործութիւնները, որոնք զբաւած են արեւելեան թէմայով, իրենց ամբողջութեամբ ու երանգներով սիմպօլն են արեւելեան, զլիսաւորապէս Ղրիմի թաթարական և հայկական երաժշտութեան:

Այդ արեւելականութիւնը ոչ միայն գեղարեւստական է, այլ և անկեղծ, քնական, թարմ և զունեղ: Այդ տեսակէտից ահա Սպենդիարեանն եզակի է:

Երաժշտական աշխարհում եղել են բազմաթիւ երաժշտագործներ, որոնք փորձել են արեւելեան հօլօրիտը (երանգը, զունագեղութիւնը) կարմիր թելի նման անցկացնել իրենց երգերի մէջ, բայց նրանք այնքան էլ աջողութիւն չեն ունեցել, իրբեւ քնորոշ փաստ յիշատակենք միայն Ռուբէն Շտայնը, որ աշխատել է իր «Գե»-ի մէջ դրոշմել արեւելեան կնիքը, բայց նա չի կարողացել հասնել իր կէտնպատակին:

Ա. Սպենդիարեանն առաջինն է, որ երաժշտութեան մէջ մտցնում է արեւ-